

ԿՐԹՈՒԱԿԱՆ

Ս Ր Տ Ե՝ Խ Օ Ս Գ Ե Ր .

Ամեն ասեմ ձեզ քէ եւ ոչ
յիշարակի արշափ հաւաս
գի: ԴՈՒԱԿ. Է. 9

Յիսուս, Գալիլիոյ լճակին շուրջ եղաղ
քաղաքներուն և գիւղերուն մէջ, իր քա-
րողջական ըլջանը աւարտելէն վերջ, Կա-
փախանայում եկաւ: Կափախանայում կը բը-
նակէր այդ ըրջանին, Հռովմայեցի հարիւ-
րապետ մը, որուն սիրելի ծառան մահա-
մերձ հիւանդ էր: Հարիւրապետը երբ ի-
մացաւ որ Յիսուս Կափախանայում եկած է,
խնդրեց հրեայ ծերերէն, որ իր կողմէն
միջնորդին Յիսուսին քով՝ իր հիւանդ ծա-
ռայի մասին: Հորէից ծերերը եկան և Յի-
սուսին ներկայացուցին Հռովմայեցի հարիւ-
րապետին խնդրանքը, ըսելով նաեւ թէ հա-
րիւրապետը շատ բարի և ազնիւ անձնա-
ւորութիւնը մըն է: կը սիրէ մեր ազգը և
մեր ժողովարանը ինք շինել տուած է: հե-
տեաբար կ'արժէ որ իրեն ընէք այս շնորհը:

Յիսուս որ իր քարոզչութեան ըրջանին,
ստարազգիներու և մանաւանդ Հռովմայե-
ցիներուն հանդիպելու շատ առիթներ չէր
ունեցած՝ հարիւրապետին այս խնդրանքով
կրկնապէս շահագրգոռուած՝ դպակի հարիւ-
րապետին ընակարանը ուղղուեցաւ:

Սակայն հազիւ թէ ասանք մօտեցած,
հարիւրապետը իր բարեկամներու միջոցաւ
լուր կը դրէ, ըսելով թէ ինք արժանի չի
նկատեր ինքինքը, իր յարկին տակ ընդու-
նելու զիինուս, այդ իսկ պատճառաւ, չէ
համարձակած անձամբ կատարելու իր իրեն-
գրանքը, այլ թող հրամայէ, և ինք քատահ
է, որ իր ծառան պիտի բուժուի: Յիսուս
որ գժրախսաբար շատ քիչ այս կարգի ազ-
նըւական հաւատացեալներու հանդիպած էր,
սքանչացաւ այս ստարական զինուորականի
հաւատաքին վրայ, և դառնալով իր շուրջը
կեցողներուն՝ ըստաւ. «Ճշմարիտ կ'ըսեմ
ձեզի, թէ ամբողջ իսրայէլի մէջ այս կար-
գի հաւատացեալի մը չհանդիպեցայ»:

Հոս, աւետարանական այս զեղեցիկ
գրուազին մէջ, պատմութիւնը կը գառնայ

Հռովմայեցի հարիւրապետի մը, և իր հի-
ւանդ ծառային շուրջ, սակայն երեք շատ
յատկանշական կէտեր կան այս պատմու-
թեան մէջ, որոնք կարծեն մը մոցնել
կուտան մեղի հիւանդ ծառայի բժշկութեան
հրաշքը: Այդ յատկանշելի երեք կէտերը,
Հռովմայեցի հարիւրապետի անձին շուրջ
եղած վկայութիւններն են: Առաջինն կրեայ
ծերերու վկայութիւնը «թէ արժանի է ո-
րուու զշնորհս զայս առնես»: Երկրորդն՝ հա-
րիւրապետին անձնական վկայութիւնը «թէ
չեմ բաւական եթէ ընդ յարկաւ միմով մաս-
նիքածած»: և երրորդը Յիսուսի վկայութիւնը
«Ամէն ասեմ ձեզ թէ և ոչ յիսրայէլի այս-
չափ հաւատա զտիս: Երեք իրարժէ տար-
րեր, բայց զերար լրացնող վկայութիւն-
ներ անձի մը մասին»:

Ամէն մարդ իր կեանքին մէջ, երեք
վկաներ ունի, ինք, իր ընկերը կամ դրա-
ցին, և Աստուած, և անհատի մը բարոյա-
կան, ընկերային և կրօնական տրժանիքը
այս երեք վկայութիւններով կը չափուի
առհասարակ:

Առաջին անձնական վկայութիւնը. մեր
առաջին վկան մենք ենք, մենք՝ որ կեր-
պով մը հեղինակն ենք մեր բոլոր գործե-
րուն և արարքներուն: և պարագաներու
բերումով, մեր անձնական վկայութիւնը
կամ խոսուվանութիւնը մեր նկարագիրը
գուրու ցայտացնող ամենէն յայտաբար նշանն
է:

Մարգիկ սակայն առհասարակ միշտ լաւ
կարծիք ունին իրենք իրենց մասին: սակայ-
ամ արգային բնութեան, կամ ըսենք տկա-
րութեան մէկ յատկանշելի իրողութիւնն է.
մեր անձը, որչափ աէ անարժէք և խեղճ
լինի, մէշտ լաւագոյնին հաւաստիքը կը
ներշնչէ մեզի, և մենք ընաւ ինքինքնուս
թոյլ չենք տար զայն ստորագնահասել,
երբ համեմատութեան զնեն ուղենք ուրիշ-
ներու հետ, և անձնասիրութիւն կամ ես
կոչուածը ուրիշ բան չէ՝ եթէ ոչ արգասիքը
մարգային այս զգացումին:

Իրողութիւնը այս կերպ ըլլալէն վերջ,
համանակի և ցնցող չըլլալը մեր սպաւարու-
թիւնը, երբ հռովմայեցի զօրականին պէս
բացառութիւններ, գան վկայելու իրենք
իրենց մասին մէջ չեմ բաւական եթէ ընդ
յարկաւ իմով մատնիցեած»:

Կեղծ համեստութեան, և կամ պատ-

շան վարուեցողութեան մը պայմանադրաս կանութեան շեշտը է որ կը զգացուի հաւրիւրապետի այս ընթացքին մէջ, այլ զիւտակից ու լուսաւորուած հոգիի մը պատկառանքը իրմէն գեր ի վեր անձնաւորութեան մը առջև, Հարիւրապետը կը հաւատաւոյ Յիսուսի աստուածածիան ուժին, եւ կ'ընդունի թէ Յիսուս գերագոյն կամքի ներկայացուցիչն է, ինչպէս ինք իրեւ զինուորական աշխարհիկ ուժի ներկայացուցիչն է: Հետեւարաբ, հրաման մը միայն պիտի բաւէր ներգործող ազգեցութիւնը ընկու իր ծառայի կեանքին վրայ: Յիսուս կը զգայ հարիւրապետի հոգեկան վիճակը, և կը մատնանչէ հաւատացեալ:

Ոչ նուազ յատկանշական է նաև հրէից ծերերու բարի վկայութիւնը օտար Հռովմայեցի մը մասին. աթէ արժանի է որում զշնորհս զայս առնեսու: Օտարականները առհասարակ չեն սիրուիր զիրենք շրջապատող ժաղովուրդէն. անձնասիրութեան չափ զօրաւոր է նաև, ցեղասիրութիւնը մանաւանդ հրէից մօտ թող թէ աշխարհի վրայ չկայ ժողովուրդ մը որ ըլլայ այնքան օտարատեաց, նախանձայոյզ և ամբարտաւան՝ քան հրեան: Անիկա Աստուծոյ ընտրեալ ժողովուրդն էր, ու չէր աշխանար միայն երկրի թագաւորութիւնը ունենալէն, ու կը յաւակնէր ունենալ նաև երկինքը, ու իրեն ընծել այն բոլորը զոր Աստուծակինար սաեղծած ըլլալ: Եթոյ, մենք ընդհանրապէս ժլատ ու ժժուարահաճ մնք մեր լնկերոյ արժանիքը գնաւատելուն մէջ, մարդկային հազարաւոր նկատումներ արգելք կը հանդիսանան մեր այդ կեցուածքին, իրողութիւնը այս կերպ ըլլալէն վերջ՝ դարձեալ հրացումով կը դիտենք հարիւրապետին անձը, ուրիշներու կողմէն իրեն ընծայուած այս բարի վկայութեանց համար:

Սակայն հարիւրապետը գերազանցօրէն կը մեծնայ մեր մտածումին մէջ, երբ կը լսենք մարդկային բոլոր վկայութիւններէ գեր ի վեր, Աստուծոյ վկայութիւնը իր մասին: Մարդկակ կրնան թիւր և ծուռ նըկատումներէ տարուած թերանալ նշարաւաթեան նկատմամբ. բայց Յիսուսի վկայութիւնը թէ և Ամեն ասեմ ձեզ թէ և ոչ լիս բայէլի այսափ հաւատու գտին, լուսավսակի մը մէջ կ'առաքինազարդէ Հռովմայեցի հարիւրապետին գէմքը:

Սակայն հարիւրապետի մասին եղած այս վկայութիւնը իրական յուրօնումով մընէ կ կարծես որ կ'արտապարաւուի Յիսուսի կողմէն, վիշտի և ուրախութեան կրկնակ հանգամանքներով: Վիշտի որովհետեւ ամբողջ իրայէլի մէջ չէր գտնուած մէկը, որ Յիսուսի նկատմամբ իր ունեցած հաւատագին մէջ հաւասարէր այս օտարականին: ուրախութեան որովհետեւ Յիսուսի հաւատաց ցող այս օտարական հեթանոսը, նախագուռն ու ուահվիրան կը հանդիսանար հեթանոս աշխարհին, որոնք արեւելքն և արեւմուտքէն պիտի գային լեցնելու Աստուծոյ արցայութիւնը, ինչպէս կը մարդարէանար Տէրը իր առաքելութեան առաջին օրերուն իսկ: Եւ Հռովմայեցի հարիւրապետը առաջինն էր ապագայ քրիստոնեայ եկեղեցին կազմող այդ գալիքներուն, որ այսպէս գիւտարի մը նման կը յայտնըէր հորիզոնին վրայ, բարեգուշակ աստղի մը ձեռով, Աստուծոյ թագաւորութեան առաջին օրերուն:

Պահ մը կանգ առնենք մինչեւ հիմա ըստածներուն առջև, և հարցնենք մենք մեզի թէ ինչեր էին Հռովմայեցի հարիւրապետին առաջինութիւնները, որոնք զինք մարտիկ և Աստուծոյ բարի վկայութեանց արժանի կացուցին: Պատասխաննելով առաջակուած հարցին՝ ըսինք թէ հարիւրապետը օժտուած էր քրիստոնէութեան պահանջած հետեւեալ երեք առաքինութիւններով: համեստ էր, ազնիւ և բարեսէր էր, և հաւատացեալ էր: Համեստ, որովհետեւ Հռովմայեցի մը, այսինքն իշխող ցեղին զինուորական ներկայացուցիչնը ըլլալով հանդիբաժ, ինքզինքը անարժան նկատեց զիսուս իր յարկին տակ ընդունելու: Երկաթ օրէնքներու յախորս և արհամարհանքով լեցուն այս ներկայացուցիչները միայն տաելութիւն ունէին հրէից նկատմամբ, ինչպէս սովոր են միշտ յաղթողները պարտուածներու նկատմամբ: Ազնիւ՝ որովհետեւ կը հիւանդ ժառային համար հայրական գորգութեան բարան թիւր և ծուռ նըկատումներէ տարուած թերանալ նշարաւաթեան նկատմամբ. բայց Յիսուսի վկայութիւնը թէ և Ամեն ասեմ ձեզ թէ և ոչ լիս բայէլի այսափ հաւատու գտին, լուսավսակի մը մէջ կ'առաքինազարդէ Հռովմայեցի հարիւրապետին գէմքը:

Ե Ր Ա Ն Ի Ն Ե Ր
(ՄԱՏԹԷՈՍ)

* * *

Հողը էր ոսկին էր գիզեր կալերու կուրծ-քին վրայ, Աստուծոյ օրհնութեան պէս տուատ, նման հարասնեկան հանդիսութիւն-ներու պատրաստուող լիշանուհիին՝ ար-քայական ճոխութիւններով պճնուած, և լուրթ երկինքն իր անհունութիւններով՝ փեսայ: Ոսկի ալիքներն անհուն դաշտերու, կը համբուրուին կը ծափեն և ծառերը կը պարեն իրիկուան մեղմ զեփիւոններէն աւ-լեկու:

Անթիւ ժապաւէններ արձաթեայ, դա-լարագեղ կոզերէն բլուրներու կը քաշուին ու ճպոս մը գերմարդկային կը վարէ բը-նութեան համանուագն այս զսեմ:

Ծիսուու իր ոսկիով բեռնաւոր կը բարձ-րանայ բլուրն ի վեր և մենք կը հետեւինք իրեն: Կը համինինք բլուր մը ձիթենիներով ծածկուած: Պահը սրտառուչ էր ու վսեմ: Իր գէմքը ազամանդ կը ճառագայթէ և մեր շրջապատը կարծէք լոյսով կը յորդի:

Ան մեղմ բայց տիրական ձայնով մը կ'ըսէ, և Հանգչեցէք հոս, և պատրաստուեցէք Աստուծոյ խորհուրդով հազորդուելու, շատ ըսկելքներ ունիմ ձեզի:

անմահացաւ աւետարանի օսկեղէն էջերուն մէջ, և սերունդներու լիշուութեան տուշեւ: Ամէն մարդ այս աշխարհն մէջ ան-ծանօթ օտարական մըն է, Հռովմայեցի զօրականին պէս, և անծանօթ պիտի մնայ յակիսեան, եթէ իր գործերը, իրք անմահ յիշատակարաններ, չերաշխաւորեն իր ար-ժանաւորութիւնը, եթէ իր կեանքը ներ-ընէլարան մը և օրինակ մը չըլլայ իր նման-ներուն, եթէ մանաւանդ չի հաւատար Քրիս-տոսի և Քրիստոսի քարոզած ճշմարտու-թեան: Ու անիկա անծանօթ պիտի մնայ նաև անդենականին մէջ, երբ օր մը յա-ւերժօրէն փակուին իր աչքերը այս կեան-քի լոյսին, եթէ չէ կրցած իր առաքինու-թիւններով ինքինքը արձանագրել տալ կենաց գպրութեան մատեանին մէջ:

կ.

Կ'ընկողմանինք ամառնային ծաղիկնե-րով աստեղազարդ դալարուաթիւն մէջ եւ թիսուու կը նստի ժայռի մը վրայ ու կ'ըսէ: «Երանի անոնց որ հոգիի անդորրութիւն ունին վասնզի անոնց որ նիւթին գերին չեն, քանզի ազատ են անոր երկրաքարչ կա-պանքներէն»:

«Երանի անոնց որ կը յիշեն իրենց ցաւը, քանզի ուրախութեան ճամբան տառապան-քով է սալյայտակուած»:

«Երանի անոնց որ անօթութիւն ունին բարիքի գեղեցկութեան և ճշմարտութեան, պիտի հասնին իրենց նպատակին»:

«Երանի բարեսէրներուն, անոնք պիտի միսիթարուին իրենց ըրած բարիքով»:

«Երանի սրտով մաքուր եղանքներուն, անոնք պիտի միանան Աստուծոյ»:

«Երանի խաղաղասէրներուն, անոնց հո-գին պիտի յաղթէ կիրքին ու կոփիին»:

Անոնք ամայքներ պարաեզներու պիտի վերածեն: Անը պիտի խուժեն մարդկէ, բայց պիտի չկոտրեն ոչ մէկ ծառ, պիտի չզգմեն ոչ մէկ ծաղիկ»:

«Երանի ճշմարտութեան սիրոյն հալած-ուողներուն, որովհետեւ անոնք ուշ կամ կանուխ պիտի նուանեն հալածանքը ճըշ-մարտութեան յաղթանակով»:

«Ուրախացէք եւ հրճուեցէք ձեզով եւ ձեր մէջ պիտի հաստատուի նըրինքի թա-գաւորութիւնը: Այդ թագաւորութեան հին երգիչները հալածուեցան, գուշ ալ պիտի համառուիք, եթր փառքն ու վարձատրու-թիւնը անոր մէջ է»:

«Դուք երկրին աղն էք, ձեզմով պիտի համեմուի ու անուշնայ մարդոց սրտին սե-զանը»:

«Դուք աշխարհի լոյսն էք, խաւարի ու-խերիմ հալածիչը, խաւարի թունաւոր ճի-րաններէն պիտի ազատէք մարդկութիւնը հաստատելով այդ լոյսը աշտարակներու վրայ, լուսաւորելու ճամբան որ ճշմար-տութեան քալաքը կը տանի»:

«Ես չեկայ կործանելու հինը, այլ հաս-տատելու նորը, որովհետեւ կին կարգեր կ'ինան և նորեր անոր տեղը կը գրաւեն, այո, Աստուծոյ կամքն է: Հինին տեսակա-նութիւնը կ'ապականէ եթէ քայլ չպահէ Աստուծոյ հետ, կեանքս կարճ է ու օրերս հաշուուած, սահմանափակ թիւով օրեր»: